

սար արժէք ընծայելով, երկուքէն ալ առած եւ Հիւսած են ճիտին, ստոյգը կեղծին Հետ, վաւերականը՝ երեւակայականին Հետ, ժամանակակից «առնթերակայ» պատճողինը մէկուկէս երկու դար յետոյ գրողինին Հետ, թէպէտ սա կը ճղնի ինքզինքն ալ ժամանակակից կամ ժամանակով ճօտաւոր ցուցնել «որպէս լուաք ի Հաւատարիմ արանց» Հաւաստուծով:

Համեմատական քննութիւնը, լուսապայծառ երեւան բերելով Կորիւնի ՄԻԱԿ վստահելի ժամա-

նակակից աղբիւր ըլլալը, անշուշտ մերժել պիտի տայ այն ամէնը որ իրեն ընդդիմաբան են կամ անմիտարան, եւ կասկածելի նկատել տայ իբր նոր, յուելուածական տեղեկութիւն ներկայացուածը ուրիշներէ: Մէկ խօսքով, Կորիւն պիտի ստանայ լրիւ այն անզուգական դիրքն ու արժէքը որ յիրաւի իրեն կը պատկանի:

ԳԱՌՆԻԿ ՅՆՏՔԼԵԱՆ

Մանչեսթր

ՏԱՂԵՐ ԿԱՊՐԻԷԼԷ Տ'ԱՆՆՈՒՆՑԻՕԷՆ

Ո Ւ Խ Տ Ը

Բլրէն վար կ'իջնէինք. Ապրիլի իրիկունը կը պարուրէր անտառները, խոնաւ արծաթածուխ անտառները:

Ստուերին մէջ արդէն կ'երգէին սոխակները, եւ մեզ անձանօթ ծաղիկներ իրենց բոյրը կը տածէին, թէեւ աներեւոյթ:

Ան լուռ էր ինչպէս եւ ես լուռ էի: Կարծ միջոց մը կար մեր միջեւ, մեր տկար մարմիններուն միջեւ: Բայց ոչ այդ բլուրը, ոչ այդ լիճը, ոչ հեռաւոր ծովը, ոչ բոցակէզ իրիկունը չունէին այնքան խորունկ վիհեր, որքան այն լոին վիհը որ կար մեր երկուքին միջեւ: Ո՛վ այդ երկար վայրէջքը բլրէն, մինչ ստուերին մէջ արդէն կ'երգէին սոխակները:

Սպիտակ երկինքը կը ժպտէր. Այդ տիրապետող սպիտակութեան մէջ զանգակի ղողանջիւն մը լսուեցաւ եւ մենք կանգ առինք: Ան՝ (իբր այդ շարժումը կը ճնշէ տակաւին իմ յիշողութեանս վրայ) խոնջէնքով՝ նակտէն կուրծքը խաչակնքեց եւ ներքին աղօթքի բառեր բարձրացան մինչեւ ամոյն շրթները:

Ի՞նչ կը խնդրէր իր աղօթքով, ես եւս այդ լոյսին մէջ յանկարծ բուռն եռանդ մը զգացի եւ իմ խնդրանքս բարձրացաւ դէպ ի երկինք:

«Ո՛վ Աստուածամայր, ո՛վ մայր գթութեան, այնպէս մը ըրէ՛ որ այլ եւս չսիրէ զիս: Այլ եւս չսիրէ զիս եւ կամ մեռնի: Վանէ՛ իր հոգիէն այդ չարաբաստիկ սէրը եւ իմ հոգիէս ալ այս տանջանքը, ո՛վ մայր գթութեան»:

Ի Ր Ի Կ Ո Ւ Ն Ը

Կ'արտասուես, դուն որ խոշոր աղուոր աչքերուդ մէջ ունիս հոգիս եւ որուն էութեան մօտ թաքուն՝ սիրտս կը բարախէ, ո՛վ դուն, քոյրը Տառապանքի, երեկոյեան քոյրը, իմ Միակս:

Տրամութեան ժամերուս մէջ զիս սփոփելու համար քեզ ստեղծեցի ամենէն մաքուր հիւթով, ո՛վ տեսիլք անեղծանելի, բայց չկրօցայ սփոփել իմ ճշմարիտ տրամութիւնս...:

Ե Ր Ա Ջ Մ Ը

Քայլերուս ծայրը չեմ լսեր լոին ծառուղիին մէջ ուր երազը զիս կ'առաջնորդէ: Լոյսի ու լուսութեան ժամն է: Երկինքը մարգարտէ քօղ մըն է, ամէն կողմ միենոյնը:

Իրենց թխաթոյր կատարներով նոճիները կը հասնին այդ երկնքին, անշարժ, անմոռնչ, այլ տխուր են անոնք, աւելի տխուր քան գերեզմաննոցի նոճիները:

Շրջակայ երկիրը անձանօթ է, գրեթէ անձեւ, բնակուած հնամենի խորհրդով մը ուր իմ մտածումս կը կորսուի, քանի կը յառաջանամ լոին ծառուղիէն:

Քայլերուս ծայրը չեմ լսեր, Իբրեւ թէ ստուեր մը ըլլայի, ստուերի մը նման է իմ ցաւս, կեանքս համակ նման է ստուերի մը, տարտամ, անորոշ, անստոյգ, անանուն...:

ԿԱՊՐԻԷԼԷ Տ'ԱՆՆՈՒՆՑԻՕ

Քարգմ. ԱՆԱՑԻՍ